

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԵՍՈՒԳԸ

Իննիստունամեակի մը պատմութիւնը ունի Ս. Աթոռի ժողովրդային Ս. Թարգմանչաց Վարժարանը՝ Այդ իննիստունամեակին 1929 թ թօւական մըն է, ուր այդ հաստատութիւնը նոր ծաղկումով մը կը ներկայանայ նրուաղէմի հայոց պատմութեան մէջ։

Դուքեան պատրիարքին օրերուն Ս. Յակոբին ներ գանական կրթական գերազարթնութիւնը՝ յարդարար, Ս. Աթոռի ծախքով կը կառուցուեր հոյական և արդիական վարժարան, մը (1928) որ յետոյ կը բացուէր 1929 ին՝ վերատիչութեամբ Տ. Մեսրոպ նպան, Նշանեանին, 250-ի մատ երկսեռ աշկերտներով, մանկապարտէզի չորս, և նախակրթաբանի չորս սկզբանկան դասարաններով։

Այս բացումէն տարի մը ետք վարժարանի տեսչութիւնը կը յանձնուի Տ. Կիւրեղ վրդ. Խորայէեանի որ այդ շրջանին Ս. Յակոբի երիտասարդ վանականութեան ամենէն աշխառու ուժն էր, օժտուած եւրոպական բարձրագոյն կրթութեամբ և թրծուած տասնեւերինգ տարիներու տեսչական և ուսուցչական փորառութեամբ, Կալիսթայի, Եղիպատուի և Երուաղէմի Հայ վարժարաններէն ներս։


Այդ օրերուն՝ Ս. Թարգմանչաց Վարժարանը ինքինիք կը գտնէր կրթական նոր պահանջմներու ամիս, Պատկերինի բրիտանական հոգատարութիւնը կերպարանափոխած էր երկրին կրթական զրութիւնը Եւրոպական դպասիարակութեան առաւելութիւններով, եթէ Թարգմանչացը պիտի կրնար լաւագոյնս օգտակար ըլլալ իր աշակերտներուն, անհրաժեշտ էր որ հաղորդ ըլլար այդ նորութիւններուն, ու ատով նաև Թարգմանչացէն շրջանաւարտ Հայորդինացն առանց ընկրկումի կարենար շարունակել իր ուսումնական ընթացքը օտար բարձրագոյն վարժարաններէն ներս։

Այս տուեալներու տակ տեսչական այս նոր փոփոխութիւնը յանձնին Տ. Կիւրեղ Վարդապետի, յարմարագոյն ընթարութիւնը կ'ըլլար լաւագոյնս գոհացում

տալու անհրաժեշտ կրթական այս նոր պահանջմներուն իրաւ ալ մնենք աշակերտներու կ'զգայինք թէ նոր ծեսչին հետ ամէն օր բան մը կը նորոգուէր մեր վարժարանէն ներս, որով Թարգմանչացը կը դադրէր այնեւ ըլլալէ թրքական գերիշխանութեան օրերու մասցորդ խեղճ հաստատութիւնը ու կը վերածուէր արդիական վարժարանի մը։ Նոր փոփոխութիւններու ենթարկուեցաւ Մանկապարտէզի մանկավարժական զբութիւնը ըստ մատուցեան ծրագրի, այս ուղղութեամբ ոչ մէկ շամք ինայրեցաց նոր տեսչին կողմէն որ յետպայ տարիներուն նախակրթաբանի շըշմաւարտ սանուհիներէն, Մանկապարտէզի ուսուցչութեան տրամադրիները, իրենց պաշտօնավարութեան ընթացքին, հետեւին նաեւ թանկավարժական ընթացքի Անգլիական հաստատութիւններու մէջ և Յաջորդարար նախակրթաբանի գասարանները բարձրացան չորսէն վեցի, նոյն համեմատութեամբ խըտացնելով նաեւ գասացանկերը և անոնց հարկաւոր ուսուցիչները մը 1932-ին, Ամավերիջ հանգէսին Ս. Թարգմանչաց Վարժարանը կուտար իր շրջանաւարտներու առաջին երկնեան ունենալքը, որոնք յաջողութեամբ շարունակեցին իրենց ուսման ընթացքը երուսաղէմի օտար երկրորդական վարժարաններէն ներս։

Այսուհետեւ՝ ոչ չի կասեցաւ Տեսուչ Տ. Կիւրեղ Վրդ. Ք. աննկուն կամքին մղումով ուսման մակարդակի այս յառաջնալազացքը, այնքան որ իր տեսչութեան վերջին չորս տարիներուն մեր տղաքը Ս. Թարգմանչաց Վարժարանէն վկայուելէ ետք, կրնային գուրսը եւրոպական բարձրագոյն վարժարաններուն աշակերտիլ, սկսելով ուղղակի երկրորդական վարժարաններու առաջին ու յառաջնակեմները երկրորդ գասարաննեն իսկ ազջիկներ մինչև երրորդ գասարաննեն։ Իրոնի ուրեմն՝ Ո. Թ. Նախակրթաբանի առունելի նախակրթաբան մը, իսկականին մէջ՝ եղաւ աւելիին։

Նոյն եռանգով ու աջալրջութեամբ Տ. Կիւրեղ Վրդ. Ք. աննկուի էր վարժարանի կարգապահութեան ու աղոց վարք ու բարձրէն, ինք՝ արբակօն ու լուրջ եկեղեցական, տէրը իր գործին ու սիրով վարած անձ, չէր կրնար շինած չըլլալ իր անձին պատ-



Անձնագիր Ս. Կիւրեղ Չ. Պատրիարք Հօր Գևորգի Տեսչութեան Ո. Արքուն Լեռնապատճեանի քահանա կողմանը առաջ դրա օրացույցի ընթացքում կազմակերպված է առաջնաժողովը:

կռատնքը ուսուցչական ու աշակերտական շարքերէն ներս Տարիներու մեր աշակերտաթեան ընթացքին հազիւ կարելի ըլլայ Նշել ուսուցիչներու քանի մը բացակայութիւն իրենց դասերէն, միմիայն ֆիզիքական անհանգստութեան պատճառներով։ Ուսուցիչ մէ աշակերտ, կ'զգայինք որ մեր քայլերը պէտք էր ըլլային չափուած զարժարանէն ներս, կամ գուրաւ Զարմանք աղդեւու չափ մեր աշակերտական միտքերան, ան ամենահաս ներկան էր այն բույր պահերուն, ուր աշակերտը կրնար ունենալ գանցուութեան մը փորձութիւնը։ Իր անձը չքացում էր բոլոր չարիքներուն, պարագայ մը՝ որ չատ ցցուն պացուցը ըլլայ առոր, անոնք որ կը ճանչնան մեր վանքի շրջափակին ու անոր տղաքը, գիտեն թէ անկարելի ըլլալու չափ գծուարութիւն մը պիտի ըլլար հասարակաց ոտքի կօխան թարգմանչացի ու գրագարանի շրջափակը ծաղկեցնել ծառ ու ծաղկով։ Ասիկա ասկայն իրականութիւն մըն էր իր օրերուն, ու զարմանալին՝ այդ ծաղկումը աշխատաթեամբը այն տղաց, որոնք իրենց տարիքին սերումով միտումն ունին աւելի փեացնելու, ազրոտելու բնազիրն։ Ամէն երկու հն էր Տեսու Հայրառը ցնցուցը ձեռքին, ու ժպիտը երեսին, ու հն էր վարժարանի տղաքը, կատակով ու ծիծառով մասնակցելու այն աշխատանքին որ չինարար կարգի պիտի վերածեր հակառակին միտու իրենց տղայական բնազգներու։ Վարժարանէն ներս մարզական կեանքի գնակասը փորձեց զարմանել ըսկառուատական իումերու կազմակերպումովը։ Այդ փորձը լաւագոյն արիւնքը տուած մանաւանդ իր տեսչութեան վերջին հրնդ տարիներուն, իր անզիփական բանակի ՏՕԾ Ա միութեան տեղւոյս մասնաճիւղը, իր գիմումին վրայ տրամադրեց 5-6 սկանդինավորականներ, որոնց նսկողութեան գուակ կազմակերպուեցաւ վարժարանի Արարատ 16րդ խումբը, հարիւրի մօտ աշակերտներու մասնակցութեամբ, որոնք շարաթը քանի մը պահ իրենց արձակուրդէն պիտի յատկացնէին սկառուական դաստիարակութեան ու այդ կեանքին յատու զանգական արշաւներու։

Հաւատացեալ ու ջերմեռանդն հոգի,

իր աշխատանքին մաս կազմեց այդ ոգիին փոխանցումը աշակերտութեան, իր օրերուն նորութիւնը եղաւ աշակերտական շարքերուն ներկայութիւնը կիրակինորեայ պաշտամուունքներուն մայրավանքէն ներս կամ գուրս զանազան սրբառելիներուն մէջ, թէ տղոց հոգիւոր շինութեան և թէ հանդէօներու փառաւորման դիմումներով։ Մասնաւոր սէր ունէր տշակերտական ուշտագնացութիւններուն խաչվաներով ու դրօյներով ու հոգիւոր երգերու ցնծութեամբ մինչեւ հեռաւոր սրբավարերը թեթեհմէմի, Աստուածամօր գերեզմանին, Համբարձման ու Բեթանիայի, իրաքանչիւը իր տօնին։ Ամէն առաջ ներկայ պիտի ըլլար զեպրացական աղօթքի զաներուն, որոնց յաջոր-



Կիւրեղ Վեդ. Խաջայիկեան

դուզ քասորդ մը ժամը յատկացուած կ'ըլլար բարոյախոսականներու աշակերտին վարժումքին չուրջ եկեղեցիւն ներս (յարակարար զանազան ծիսական պահերույն, գպրոցէն, առունէն և կամ զրօսագործէն ներս, նշելով բոլոր անպատշաճութիւնները, որոնք չէին վրիփեր իր չատ սրատեն նը։ Կատողութեանէն)։

Հետաքրքրական կը նկատենք յիշել նաև Տ. Կիւրեղ Վեդ. իր օրով վարժարանի յառաջինակացը թելազրոց հետեւեալ պարագաները։ Երբ ան տեսչութիւնը կ'ըստանձէր վարժարանի ուսուցչութեան թիւը հազիւ 6-ի կը հասնէր։ Յաջորդող երկու տարիներուն այդ թիւը բիւը բարձացած է 19ի, և այդպէս շարակած ամբողջի շրջանին։ Իսկ աշակերտութեան թիւը մինչեւ

1939 բարձրացած է 250-էն 600-ի: Այստեղ նկատելի պարագան է 1930 և 1931 տարին ներու աշակերտական թիւերու յանկարծական ոստումները արդիւնք այն աշխատանքին, որ տարաւ կիւրեղ վրգ. շըջելով առևնէ տուն, Ա. Թարգմանչաց կրթական փարախին ներս ամփոփելու համար այն բոլոր Հայ աշակերտները, որոնք իրենց ծնողներուն այլեւայլ նկատումներուն պատճառաւ, զրկուած հայկական նախակրթութենէ մը, ենթակայ կը մնային օտար վարժարաններու օտարացուցիչ գաստիարակութեան: Մասնաւորապէս երրուսազէմացի Հայերու մէջ ընդանրացած այս սպորտութիւնը չեղուքացուց յամառ հետապնդումով իր ուշադրութիւնն չի վրիպեցան նաև այն կարգ մը Հայ ուսանողները որոնց վերադարձ օտար վարժարաններէն գէպի Հայկականը կարելի չեղաւ յառաջացած տարիքի կամ ուսման պատճառաւ, անոնց համար յայնողեցաւ նոյն այդ վարժարաններէն ներս հաստատել Հայերէնի և կրօնագիրութեան պահեր, որոնց զասաւանդութիւնը ինք բուտանձնեց մինչեւ 1939 թուականը:

Իսկ Ա. Թարգմանչաց վարժարանի տեսչութեան իր տասը տարիներուն Տ. կիւրեղ վրգ. մեր ժողովաւրդին սուսւ 120-ի մասներկու շրջանաւարտներ, որոնք մեկնեցան այդ յարին իրենց հոգիին մէջ խորունկ պաշտամունքը իրենց կրօնքին ու ժողովուրդին, ու նաև խանդագին սիրովը այն անձին որ այդ պաշտամունքին անխոնջ աշխատաւորը եղաւ: Այդ սէրը արդարեւ դոյլն ու շատ բնական փոխարինումն էր այս սիրոյն որ ինք ունեցան նահատակուած ժողովուրդին մը ամէն մէջ բեկորին նըկատամամբ որնք կուգային լիցնել Ա. Թարգմանչաց վարժարանը: Ի՞ր ժողովուրդին սէրը, իր խորացոյն ու մեծ սէրը, այն որ իր բնաշխարհին ու ընտանեկան յարին բոլոր քաղցրութիւններուն հակառակ քաշեր էր զինքը հեռաւոր Հնդկաստանին մինչեւ Եգիպտոսու, ու մինչեւ Ա. Թաղաք, այնուհետեւ հոն մերկանալու համար բոլոր աշխարհակիր ցանկութիւններուն հագնելու սուրբ պատմուհանը կրօնաւորութեան ու իր ժողովուրդին ծառայութեան, տարարդնըւած անպատճերու ամայքին, Քէմբերու կամ որբանոցներու թշուառութեան և կամ վարժարանի մը շըջափակներուն մէջ: Անա ինչ որ եղաւ շատ բնական բզ-

խումը իր ազնուական ու բարի հոգիին, երբ մինչեւ հեռաւոր արեւելքի անկիւններ մը արձագանքից իր ժողովուրդի մեծ նաև հաստակութիւն ահաւոր գոյժը: Կրօնական թէ ազգային միծ առաքելութիւն մը ըստաւորին էր ինք այլեւս, այդ գիտակցութիւնը, ահա որ իր մէջ կերտեր էր եղիկեցականը օծուն սրբակրոն լրջութեամբ: անհամանջ զանքափրութեամբ ու ժողուգըրդասիրութեամբ:

Հազիւ սկսեր էինք բմբունել զինքը իր առաքինութիւններէն ընդմէջն, մեր աշակերտական օրերու բարի ու միամբդ ուերը, հազիւ սկսեր էր վերածուիլ իր իսկական իմաստին, ան այլեւս կը հեռանար իր սիրելի հաստատութենէն ու սաներէն, կանչուած ըլլալով Ո. Ստեղուէն ներս աւելի, մեծ ծառայութեան մը, նախ իրեւ լուսարապետ (1939) և ապա իրեւ պատրիարք երրուսազէմի Ա. Աթոռին (1944):

Անկէ վերջ անկառոյց հետեւեցանք բայց նրուն, խորունի զատահութեամբ թէ անձնուրաց նուիրում իր հոգին շատ աւելիով պիտի բայց մասնաւորութեամբ եկեղեցական ամոռներէն սմենէն շքեզին վրայ, հորինիսկ ընդմէջն աւերին ու սրածութեան որոնք իր պատրիարքութեան առաջին օրերուն հետ սկսեր էին վասնգի Հայ երրուսազէմի պահանգութիւնը: Այ մենք նորէն զանք զինքը իրեւ նոյն տրի ու անվկանդ հոգին որ յարմար անձնուրացութեամբ պիտի նետուէր կրակի ու ոռումբուու տեղատարակին տակ՝ անթառամ փրկելու՝ ինչ որ կրնար մեր էրն փառքերու վերջին թաղորդէն: Իր պատրիարքութեան չորս տարիներուն ընթացքին խուժող բոյոր աղէտներուն դիմաց մենք միշտ ալ ունեցանք իր անձին անվեներ ու իմաստուն պատուարը, մինչեւ որ ինք ալ ինկաւ վաստակարեկ ու քայլայուած մարմանը, իրեւ մեծագոյն գոնը Հայ երրուսազէմի ճննաժամային մաքա-

* * *

Զէինք խարուած մեր աշակերտական ակնկառոյց սպասումին մէջ, զինք դժբախտ տարիներ վերջ իր յարխուենական հանգիւտին պիտի տառանդրդէմիք: մեր սիրելի Տիուուչ Հայրացուրդը իրեւ զերու Պատրիարքը երրուսազէմի Ա. Աթոռին:

Երկնային միսթ արութիւն քու անմու-

րազ հոգիին մեր թանկագին Սրբազն Հայր:

Գ. Գլբիկելլ